

## ՏԱՐ ԱՌ ԳԵՂԵՑԿՈՒԹԻՒՆ

Երկինքներու խորեւէ՞ն թէ անդունդէն կուզաս դուն,  
Դեղնցկուրիւն, որ ակնարկի դժոխային, երկնային,  
Խառնակօրէն բարի գործ եւ թէ ոճիր կը հեղու,  
Արուն համար ինչո՞ւ մեզ չբաղասել գինիին:

Քու աչքիդ մէջ արշալոյս ու վերջալոյս կը պահուին,  
Երիկուան պէս փորորկոս՝ տարածող ես դուն բոյրի,  
Համբոյրներդ սիրահիւթ, բերանդ՝ անօր գինիի,  
Ու հերոսը կ'ընէ վաս, եւ մանուկը բաջարի:

Մութ գենենէ՞ն կ'ելլես դուրս թէ կ'իջնես դուն աստղերէն,  
Բախսը դիրքուած վկչերուդ կը հետեւի ոռպէս ունի,  
Ուրախուրի՞ւն կը ցանես եւ կամ աղէտ հմօրէն:  
Դուն կը վարես ամէն ինչ, տալով հաշիւ ոչ մէկուն:

Գեղեցկուրիւն, դուն կ'անցնիս մեռելներէն նեզնաննուլ,  
Գոհարներուդ մէջ սոսկումն չէ ամենէն դիրքալառն,  
Եւ Սպանդը ամենէն աս սիրելի զարդից բով  
Փորիդ վրայ քու նըպարտ կը պարէ միւս խօլաբար:

Թէ դուն կուզաս Երկինքներ կամ դժոխմէն վոյք չէ ա՞ն,  
Դեղնցկուրիւն, մեծ նիւաղ, դուն ահարկու պարզիմաց,  
Աչքրդ բանի, ու ծիծաղը, ու ոսկդ ինծի կը բանան  
Անհունն՝ զոր ես կը սիրեմ, եւ զոր երբեք չեմ նանցած:

Սատանայէ՞ն, Աստուծմէ՞ն, ի՞նչ վոյք, նուրի կամ նրեսակ.  
Կոռոյք, բուրում եւ նոյլ պարիկ աչքով բաւեառոյ,  
Ի՞նչ վոյք, բանի դուն կ'ընես, ով բազունին իմ միակ —  
Աչխարնն նըւազ ատիլի, վայրկեաններն ալ քիչ նմառող:

Թրգմ. Տօֆք. ՇՈ.ՀՆՍՁԱ.Բ ՈՐԲՈՒՆԻՒԹ ՇՈ.Ա.Լ. ՊՈՏԻ.ԷՌ